

ԲԱՆԱՍԵԴ, ԾՈՒԹԻՒՆ

. Ճանապարհ կենաց .

Կեանքս այս մահու են ճանապարհ , այս ընթաց
Երագանցուկ խաղայ ընդ մարդ զառաջին ,
Ընդ որ ածէ մայր ըզմանուկ ըզձեռաց ,
Հեղեալ մաղթանս առ կուսածին :

Յեղերս հովտին ձըդի մանկանց ճանապարհ
Ընդ բուրաստան : Անդ մըտածուփ միայնակ
Ընկենու մերկ երիտասարդն հողմավար ,
Հզպարտիզին վարդս ըսպիտակ :

Երբ թափառի սիրողն յանտառս հեշտական ,
Բառնին յաչաց ակրնկալիքն յապագայս ,
Զոր յանըզդայս վարեալ ձըդէ չար սատան ,
Անսուրբ աղբերցն հուպ առ հոսանս :

Կայ ի բացէ ծառն արջնաթոյր , խոյս տուր յար ,
Ծառ գիտութեան ուր խուռն եռան խարկանք սին .
Տես մի՛նդ ոստովք անկցին աւուղք քո պայծառ ,
Եւ քաղցր անուրջք քո յուղեսցին :

Թողեալ զպարտէզ , զերդ նըւագաց եւ զծաղկունս ,
Ուր մանկութիւն , եւ սէր ի սէզն ի քուն կան ,
Գայ ուղեւոր հուպ ի հընձոցն հարաւունս ,
Անդ ձեռք նորին կապեն զորայն :

Յաւարտ հընձոցն երթայ հանդչել ի յանդոյր ,
Ի բլուր խարտեաշ հասունացեալ ողկուզաց ,
Ուր թըմբրական դրոշմէ բաժակըն համբոյր ,
Թառամելոց իւրոց շըրթանց :

Եւս անդրագոյն կայ անապատ մթաստուեր ,
Ծածկեալ նոճեօք ցիր եւ թըմփովք տըխրարար .
Հուսկ աւանիկ եւ լեառն անկոխ , ապալեր ,
Ընդ որ սողեալ գայ թուխ խաւար :

Անդր ընդ վերելսդ Աստուած ըգբեղ թողցէ մէն,
Սոսկն անկանի արդ բարեկամն իսկ քոյին,
Ե՛րթ . մոռացօնք ըգբեղ ի կտու ամիոփեն .
Գեղեն որդիքդ ըզհող շիրմին :

Ո՛վ պանդուխտ հէք . առնու ըզկայ ի վերելս ,
Եւ զանձն ի բաց տեսեալ յուղոյն , ուրանօր ,
Ի գողգոչուն գիրկ մօրն հանդէր ընդ երեկս ,
Արրբէ ըզդառն արտօսր ի թոր :

Զատեալ ի ձէնջ ով տարիելի գըրգարանք ,
Զարթնու ի սիրտ իւր յիշատակ սիրային ,
Զերով անձկաւ ով մանկական ըզբօսանք ,
Ողբերդարկէ զեղերգըն հին :

Զուր առ գարուն պարզէ ըզձեռն ի տարած ,
Ընդ ձըմերան խիստ հողմն ըզկոծս իւր խառնէ .
Մերձ կան ելից սահմանք յետին , և Աստաւած
Զհոգի նորին առ ինք կոչէ :

Մինչ ի մոլար ճանապարհին դանդաշէր ,
Եւ ոտքն առ մէն մի վէմս արիւն գրոշմէին ,
Ի դէպ անցեալ մահ՝ ձեռս ի ձիգ առընթեր՝
Փակէր ըզբիբս աշաց նորին :

ԱՐՍԷՆ ՀՈՒՍՍԵ

Յուշարար ճառեր .

Մարդ գիտէ որ իրմէ վերջն ալ ու-
րիշ կեանք մը կայ , և կը սիրէ մշտնջե-
նաւորել իր հայրենեաց և իր տոհմին
գիպուածներուն յիշատակը : Երբեմն
գիրք մը կը զրէ կամ յիշատակարան մը
կը փորէ . Երբեմն արձան մը կը քանդա-
կէ , կոթող մը կը տնկէ կամ միտալ մը
կը կոփէ . բայց շատ անդամ ալ ծառ մը
կը տնկէ :

Ծառ մը . . . այս ամենապարզ յիշե-
լիք մըն է : Խոնարհ գեղջուկն ալ կրնայ
ունենալ զայն իր արտին մէջ , ինչպէս
կայսրն իր դարաստանաց մէջ :

Ծառ յիշատակարանն շատ աւելի ըզ-
դացական ալ է : Լէր բանաստեղծին
խօսքը կրնայ ըսել ամեն մարդ գեղե-
ցիկ ծառի մը համար , « Ես տնկեր եմ
զայն , ես տեսեր եմ անոր բուսնիլը » :
Միթէ մարդ չ'յուսար որ իր տնկած
ծառն ալ հոչակաւոր ըլլայ ինչպէս
Շէքսբիրի թթենին և Վիրգիլիոսի շիր-
մին գափնին , կամ գոնէ չենք յուսար